

ԵՐԵՎԱՆԻ ՏՏՐԻ ԱՌԱՋ

ՄԱՆՕՔ. — Յեա այսօրիկ ՍԻՈՆԻ ամէն րիւի մէջ շահեկան կտոր մը պիտի գնենք, Բաղելով պաշտօնաբերքիս երեսուն տարի առաջուան համապատասխան րիւկն: Յաջօրդ երկու կտորները առնուած են ՍԻՈՆԻ առաջին տարուան Յունուար եւ Փետրուարի ամիսներէն:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐԳԻՒՆՔԸ

ՕՐՄԱՆԵՆԱՆԻ ԿԱՐՇԻՔԸ

Ժառանգաւորաց Վարժարանին 1925-26 դպրոցական շրջանը նշանակալից եղաւ իր արդիւնքով:

1866 — 1877 ի ՍԻՈՆԻ մասին

Ժառանգ. վարժարանը այս շրջանին ունեցաւ չորս դասարան: Եւ կիւլլէնիան քարերարութեան շնորհիւ Զորքորդ դասարանը եղած էր Ընծայարան: 1926 չօկտ. 3. կիրակի առտու, Սրբոց Յակոբեանց Տաճարին մէջ, Ընծայարանի ուսանողներ Աւագ Սարկաւազութեան աստիճանին կոչուեցան Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պարբարի ձեռնադրութեամբ:

Օրմանեան Սրբազան, իր Ազգապատումին Գ. րդ եւ վերջին մասին մէջ (§ 2789), որ մամուլի տակ է. Եւսայի պատրիարքի ջանքերով Ս. Յակոբայ տպարանին վերակազմութիւնը պատմելէ հայր, կ'ըսէ.

Ընծայարանի դասերը ստանձնած է ուսուցչական մարմին մը. որուն գլուխն է Ամեն. Ս. Պարբարի Հայրը. որ կ'աւանդէ այս շրջանին Պատմ. Հայ եւ օտար մասեմագրութեանց, եւ Հայեւեագիտական նիւթեր: Բարդէն Սրբազան կ'աւանդէ Հին եւ Նոր հայերէն, եւ Պատմ. Նոր հայերէնի. եւ Ներածութիւն Սուրբ Գրոց, Հայոց. եւ Ընդհանուր Եկեղեցւոյ պատմութիւն: Ամբիխացի Հայր Պրիմմէն՝ անգլերէն լեզու եւ գրականութիւն: Յրանսացի Մ. Պատան, Ֆրանսերէն, Երուսաղէմացի Մ. Յարամ՝ արաբերէն. Տիար Լ. Զիլինկիրեան՝ եկեղեցական երաժշտութիւն: Նորընծայ տարիաւաններն ու թը ճողի են եւ իրենց անուններն են ձեռնադրութեան կարգով. Կարապետ Զայրբեան, Սարգիս Մանուկեան, Հայկ Աբրահամեան, Եգիսիկ Վերաբէտեան, Գրիգոր Բասմեան, Ներսէս Տէր-Յակոբեան, Արփար Մանուկեան, Մասրէա Դուլուսեան, ամէնքն ալ երիտասարդ, ամէնքն ալ հայկական հալածանքի եւ տառապանքի մէջէն անցած, գիտակից իրենց ազգին եւ եկեղեցւոյն վիճակին, եւ օժտուած ծառայութեան երկուցած ոգիով:

«Տպարանի տեսութիւնը յանձնուեցաւ Սուլայանեանի, եւ անոր ու անոր յաջորդող տեսուչներուն ձեռքով. Եւսայի 20 տարիներուն մէջ. մեծ ու պզտիկ առաջին կամ կրկնուած տպագրութիւններէն, 169 հրատարակութիւն կը հաշուուի Երուսաղէմի տպարանէն ելած. զիսուորայէս եկեղեցական զիրքեր; նախնեաց մատենագրութիւններ եւ դպրոցական դասագիրքեր (Նեն. 41-51):

Ընծայարանի ու թը Սարկաւազներուն հետ պէտք է յիշել, մեր միւս երեք Սարկաւազներու անուններն ալ, որոնք դարձեալ թառանգ. վարժարանի 1924-25 դպրոցական տարիէն, մասնաւոր խնամքի տակ առաջ տարին եւ զեռ կը տանին իրենց ուսանողութիւնը, եւ նուիրուեցան եկեղեցւոյ ծառայութեան:

«Երուսաղէմի տպարանին հրատարակութեանց կարգին յատուկ կերպով նշանակելի է Սիօն ամագիրք. 16 երեսէ բաղկացեալ. մեծութեամբ երկիջեան պրակներով, որոց առաջինը լոյս տեսաւ 1866 Յունուարին, եւ որ 12 տարի կեանք ունեցաւ: Արտօնութիւնը ստացուեցաւ կառավարիչ Դոզմէթ փաշայի միջնորդութեամբ. իսկ խմբագրութիւնը դարձեալ Սուլայանեանի յանձնուեցաւ, եւ պիտեց զայն գրեթէ միայնակ. ուսկից ետքը գործը անցաւ Մուրատեանի ձեռքը իր հասցուցած աշակերաններով (Նեն. 52-54):

Այս երեք Սարկաւազներն են. ձեռնադրութեան կարգով, Նարայր Պողոտեան, Անդրանիկ Պիլպիլեան, Ներսէս Տէր Ներսէսեան: Նորայր եւ Ներսէս Սարկաւազներ. թէ՛ կ'ուսանին այժմ եւ թէ՛ ժառանգ. վարժարանի եւ Երուսաղէմացիներու դպրոցին մէջ կ'ուսուցանեն:

«Սիօնը նմանօրինակ հանդէսներէ աւելի քան մը չէ եղած. եւ որ եւսն է յայտնի չէ թէ ո՞ր շրջանակի եւ ո՞ր դասակարգի տահմանուած է. զի իմաստասիրական եւ կրօնական ուսումնասիրութեանց հետ աշակերտական շարագրութիւններ կը յաճախեն»:

«Նեխաւք ազգային պատմութեան մակագրին ներքեւ Երուսաղէմի գրչագիրները շատ աւելի նիւթ կրնային մտտակարարել քան որչափ ինչ օգտուած է Սուլայանեան, իսկ իւր յաջորդները զայն քնաւ իսկ զանց ըրած են. որ պատմական ուսումնասիրութեանց համար շատ պիտանի գլուխ մըն է:

«Երուսաղէմի Աթոռին պատմական յիշատակներուն եւ ժամանակակից դիպուածներուն ալ մեծ ուշադրութիւն դարձուած չէ. քայքայ այս դիտողութիւններով մէկտեղ առաւելագոյն օգուտին անսակեալ պէտք չէ մղէ մինչեւ եղածը ուրանալու:

«Ո՞ր էր թէ Երուսաղէմ այսօր ալ ունենար իւր Սիօն ամագիրք. գոնէ պարագայը ներէին Նոր Սիօն մը հրատարակել»: (1916 Յուլիս 25/7 Օգոստոս):

(Սիօն, 1927 Յունուար, էջ 30)

(Սիօն, 1927 Փետրուար, էջ 63-64)